

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆՐԱԴԻՑԱԿ

ՏԱՐԵԴՐՈՒԹՅ

1925

Պոսթընի «ՀԱՅՐԵՆԻՔ» ֆայարանը լոյս
ընծայեց այս տարի աղուոր հասոր մը,
«ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆՐԱԴԻՑԱԿ ՏԱՐԵԴԻՌԻՔ»ը:

Թէ ի՞նչ արժէք ունի այս 762 էջոց
պատկերազարդ հասորը՝ բայց որ ընթեր-
ցողը ակնարկ մը տալ ուզէ. և ահա պիտի
համոզուի որ Յ. Խաշմանեան երկրորդա-
կան զործ մը չէ որ կը ներկայացնէ Հայ
համայնքին, մասնաւորապէս Ամերիկահա-
յուն՝ որուն սեփական Տարեգրից է այս:

Ուրեմն Տարեցոյցներու կարգին մէջ զոյց
ջողեր կ'ունենանք այժմ. — Թէ զոյլիկի «Ա-
ՄԵՐԵՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑ» և Խաշմանեանի «Ա-
ՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆՐԱԴԻՑԱԿ ՏԱՐԵԴԻՌԻՔ»ը. մէ-
կը՝ Հին, միւսը նոր Աշխարհէն ծնունդ
առած. կրկնակ փարունակ կարծես, որոնց
կը կանգնին երկու աշխարհներու սահմա-
նագույններուն եզրերները. ցուցացիկներ
են, որ և զիրար խաչաձևելով՝ փոխա-
դարձ ողջունելու եւս կը մեկնին դէպ ի
որրեցներն իրառու:

Թիվթատենք քիչ մը:

Բարգէն եպսէ պատրաստուած պար-
զուկ Օրացոյցէ մը վերջ՝ Գէորգ Մեսրոպ
կը զետեղէ զութիւն մը այս վերնագրով.
«Հայեր» և Հայաստան, 1923 Յունիսի
1-1924 Յունիսի 31-ը. ընդհանուր տեսու-
թիւն մ'է սոյն շըմանի հայութեան ցա-
դացական արտաքին ու ներքին վիճակին
վրայ: Առանձին մատով կը խօսի «Խոր-
հրդային Հայաստան»ի վրայ (1923 Ապրիլ
2-1924 Յունիսի 31 յշտակնեն), նշանակելով
անոր կազմը, արտաքին ու ներքին ցա-
դացական արտաքին, կրթական, զարգան,
զեղարքութասական ու տնտեսական կեան-
քը, առանձ երրեք ընթերցովին միտքը
յոզնեցնելու՝ չափազանց խնորութերով:

Անմիջապէս վերջը պիտի հանդիպինք

Նուպար փաշայի գնահատական գրոյն,
զոր կ'ուզզէ Ամերիկահայ Գաղութին: Յե-
տոյ կ'երեխին 1924ի հայ քաղաքական տար-
ւոյն շուրջ յօդուածներով՝ նաև Հայաստանի
նախորդ Վարչապետներ, իւրաքանչիւրը
պարզելով իւր ուրոյն տեսութիւնները.
ահա այս պատմառաւ՝ աւելի հիտաքըր-
ըրական կը զառնան անոնք: Ալթէքաւոր
են Թ. Անանունի բանասիրական կինսա-
գրութիւնները երկու մոտաւրականներու
մասին, որոնց են «Բժիշկ Դամիք Յարութիւ-
նեան Ռուսութեանց» և «Մովսէ Զորիապետն
Զորիապետնց»: Յակոր Օշական Թանկազին
դեր մը կը ստանձնէ «Գծանցուածեները»
ծանօթացնելու, ուստի կը ներկայացնէ
պարտիզակցի բնարերզակ մը՝ Գեղամ
Գուշակեանը, որոյ կեանցի բնարին աղու
թելերը վաղաժամ կտրած են դժբախտա-
րար: «ԱՄԵՐ. ՀԱՅԻ. ՏԱՐԵԴԻՌԻՔ»ի էջերուն
մէջ հրատարակուած են անոր անտիպ
քերթուածներէն ութ հատ, ու նաև նամակ
մը առ իւր հօրեղբայրը Գեր. Թիրզում
Գուշակեան Սրբազն. անոնց մէջ տարա-
րախտ երիտասարդը կը ցողուացնէ բանաստեղ-
ծի զցայուն խաղերու ներգաշնակութիւն
մը. Ա. Ահարոննեան վէպ մ'ունի, «Ան-
ձիառըր», և Համաստեղ՝ «Թանին և Հայ-
էի զիսաւորը», իսկ Ա. Խանակեան կը
պատմէ «Անենամ ժողովրդի աստիճերից»:
Գրական ակնարկ մըն է լոկ «Վահան Մա-
լիկնեա»ի վրայ Յովին. Աւագեանի գրածը:
Սեպտի Սահմանական կը խօսի Հայաստանի
տնտեսական վերաշնութեան մասին, ան-
դրազարձնելով թէ մըր երկիրը ինչե՛ք կը
սպասէ Ամերիկայէն: Բաց աստի Ամերի-
կահայ քաղաքացիութեան դատին առթիւ
կը ներկայացնէ Մ. Մինասեան «Հայ ե-
ւորուացիք ցեղային տեսապետէ», հեղինա-
կաւոր վկայութիւններով մէջքերութեանը:

«ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆՐԱԴԻՑԱԿ ՏԱՐԵԴԻՌԻՔ»ը
կը պանակարդէ նաև իր շատ մը էջերը՝
բանաստեղութեան երփներանց գյոններով:
Երբուսաղեմի քերթող Պատրիարքը «Խազ-
էրդ» մը կու տայ իր բնարով. Արշակ
Զօպաննեան՝ Ռոնասարէն «Երգ» մը. Առա-
նէկուի Մայուրինեը երկու քերթուած

կ'ընծայէ Հ. Ա. Պազիկեանի թարգմանութեամբ: Ասոնցմէշ զատ հոս ու հոն զանազան ոսանաւոր և արձակ բանաստեղծութիւններով կ'երեխն Արմենի Փենիք, Օհան Կարօ, Վազգէն, Լոռ Տէր Սրապեան և որդիշ շատեր:

Բժշկութիւնն ալ չատ կարեոր բաժին մ'ունի Տարեգրին մէջ: Յիշենց նախ Յովհ. Գ. Էրկանեանի գիտական թելագրութիւնները «Եկեղական վարպետն և բերեի նեխանութիւն» ը արգիլեռ մասին, Տօքթ. Ա. Ա. Արեկեան շատ գործնական միջոցներ կը ցուցնէ իր «Ասսեին դեկեր ու դարմանումներ» գրութեամբ: Հայութիւնն ստուգիւ պատուարի դէմք մըն է քըշկական աշխարհի առջև Տօքթ. Վ. Գազանճեանի բերանի ու դէմքի վիրաբուժութեան մէջ: «ԱՄԵՐ. ՀՀՆԻ. ՏԱՐԵՒԹԻՔ» ը իրը ապացոյց անոր մէծ համբաւին՝ կը զետեղէ պատկերներ քանդուած ու շտկուտուած դէմքերու:

Յ. Խաշմանեան ճոխացուցած է նաև իր Տարեգրեց՝ Գիտութեան ու Գեղարվուեստի նուիրուած հետաքրքրական էջերով: Փայելեանի կը յանձնէ «Բասիօի պատմութիւն» գրել. Ա. Երկայնեան ու Սեղմաց Գլըճեան իրենց ինքնազարգացմանց պատութիւնները կու տան, իսկ Յ. Մէհրաբեան համառօս ծանօթութիւններով կը ներկայացնէ «Ամերիկանայ երգունիներ» էն դէմքեր՝ իրենց նկարներով: Հետզհետէ կը հանդիպինց Դիերասաններուն հանդերձ ինքնակնասագրութիւններով: Առողջմէ զատ ճոփ հաւաքում մ'ունի Զարեհն Փիրենեան պարտիզակցի քաջավարժ Համալսարանական ուսանողը՝ գիտական շատ մը նորութիւններու շուրջ, Խաշմանեան զանց չէ ըրած «Համարյուներու յատուկ ժամանցներ» ալ դնել՝ ընկերային հաճելի պահեր առթելու համար:

Այս ամէնն ըսելէ վերջ՝ ամենամեծ պակաս մը թողած պիտի չըլլանց մեր զրախօսութեան մէջ՝ եթէ չներկայացնենց նաև Տարեգրին մէկ անհախընթաց ու բացառիկ հանգամանցը:

Խաշմանեան բաւ չի համարիր մինչև

հոս իր թափած աշխատանքն ու նիթական ծանր զոհողութիւնները, եզականութիւն մը տալու մոցով՝ զարմանայի համբերութեամբ մը հաւաքեր է առյ հատորին մէջ 45 ամիրիկահայ Միութիւններու կազմի մասին գոհացոցիչ ծանօթութիւններ ալ, բաց աստի՛ 5000 հասցէներ ամերիկահայ առանցականներու, թիշկէններու, զործարտնատէրերու և բազմաթիւ արուեստուններու:

Ուրեմն «ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՒՏԱԿ ՏԱՐԵԳԻՐԾԻ» երկումը յոյժ պատուարեր է Հայութեան. այդ պատճառու Պ. Փ. Խաշմանեան մեծապէս շնորհաւորելի կը դառնայ: Հանրութեան կ'իյնայ այժմ զնահատել ըստ արժանւոյն այդ պատուական գործը որոյ կատարելութեան ի նպաստ նոր խրախոյս մը պիտի ըլլաց նաեւ անոր Տարեցուցագրին:

Հ. Պ. Տասնան

ՈՅԼԵՎԱՅԼՔ

ՀԱՆՐԱՋԱՆ ՔԱՐԻԿԱՆԵՐԸ

ԵԱ ԱՆՌԵՑ ՃԱՐՏԱՐԱՐՈՒԵՍՏԸ

(Եար. տես բազմ. 1925, էջ 56)

Ոմերիկայի և Կովկասի ցարիւլները վերոյիշեալ հիտոքարպիւրներէն զատ կը պարունակեն նաև ոչ յագեցած հիտոքարպիւրներ, այսինքն դեռ օրինակի համար ջրածնին հետ միանալու կարող մարմններ:

Այս ոչ յագեցած հիտոքարպիւրները հետևեալներն են.

1. Հիտոքարպիւր էթիլէնիցիներ (hydrocarbures ethyléniques), որոնց պարզութը էթիլէնն է (Ethylène) $C^2 H^4$ կամ $CH^2 = CH^2$, կարող՝ միանալու տակաւին ջրածնին (hydrogène) հետ վերածուելու համար էթանի (Ethane) $C^2 H^6$ կամ $CH^3 - CH^3$, որ ինչպէս զբանենց Ամերիկայի ցարիւլներուն մէջ զբանուող յագեցած հիտոքարպիւր մըն է: